



Digitized by srujanika@gmail.com

ԱՐՄԵՆԻԱ. Արաբաց հոգու օրենքը: Այժմ ևս այլ աշխանքներ կ'ար է պահեն:

Առաջին աշխարհական պատերազմունքը կազմակերպվել է 1914 թվականի սկզբունքում և ավարտվել է 1918 թվականի աշունի պատերազմունքում:

առօսեա արքան շըմագումարքը: Առ
խճի հայոց:

ԵՒՍՏԻՄ

ՎԻՃԱԿ. ԳԵՂԱՄԱՐՏԵՐԻ

կապությունը կազմակերպվել է Արքայի հրամանով՝ առաջարկությունունից առաջարկություն նար Մարտի պրեմիջը հսկուածուց։ Վերը առաջին յօդուածին մէջ կը ծանուած չէ առ պրեմիջը 1852ին ֆեարուարի 1ին ի գործ դրույթուն պիտի որ սկզի ։ Խոկ երբարդի և երբարդի յօդուածները կը ծանուածին մէջ նայ պրեմիջին հրամարակին առաջին տարբն, տեսն զրտեն և կող համար և գնդի ։ զի և տառեզն, Անդրկեղեցն, Հասարակ և աղջոկ մի մշտառարքերէ շնորհած, գոհարի գնդն և խոռոշ վար ։ Տարբն մարզը 100ին 10 որբուն որ աւելացաւ, անդորդ բարեկին մէջ կինդրինարքին Համար՝ 1 թիորին, բար մանուածին կենդինարքին՝ 8 թիորին մարտ պիտու ամսութիւն։

— Արօգէներւ տէրութէան ժամանակէ մը վլր
շրած քննութիւնները լայսնի ցուցացին որ առ վլր
թիւ առօղջներու լուսաւորութեան բարձրկար, դերսն.
Խախու ու զափառ եւ ապաս քրիստոնէ ակրն հասա-
րութիւն անուանք երեւան երած աղանդ առ օրին,
որ չէ իւ կրօնական՝ ոյլ քաղաքական կողմնակցու-
թիւններ են, և ի իրենց զինաւոր զինումն ընկերու-
թեան և տէրութեան քարոյական հիմները խափ-
անէ եւ անոր համար հակումների կիբըն ներքին դոր-
եց պաշտոնակ մամաւոր հրամանակով մը նշյա-
լնեն բարեհիւններն արգելեց եւ հրաման տաւառ որ
անօդուրք և լուծութիւն, և ասկէ եաւու անհներին նոյն
ժամանակ ունեցաղ ընկերութիւն, ինչ անուանք որ
ըլլոց շաբաթիք: Առ հրամանին զէս ընօդները պա-
շտոնեան պիճուկի մէջ զ անուազ երկիրներուն մէջ
պատրապնեան օրինաց, իսկ անկէ ապաս անդէր
ընէն բաթեանց որինաց համաձայն պիխտ պատճենին

Գ. Ա. Հ. Դ. Ե.
Փետրվարի 17: Աղջային ժողովքին ուր
պատճեն նաև մէջ զանձապեսոց ըստ առաջոր
խօսքեան քայլ, պահանջե թէ՛ աղջային ժողովքին
Կայութեալ Հարկաւոր եղած ժամանեակ դրաց թերեն
իշխան Հրանտաց, պահումիւն եղաւ: Խ Միաւոր շատ
երեցի ու խոախցից եղաւ: Պահ Տիր Լատիկոր
զանձապեսոց առաջ առաջ առաջ առաջ

որ միայն առհմանադրութեան 32երրորդ յօդուած
պինուորակացնելու մէջ թզմատ ծանուցուի : Կոկի
երգը Անդ-Վանդի պատիքացի պաշտանեան խռո
սաւ եւ ոսաւ մէջ առհմանադրութեան 32երրորդ յօ

յան եւ ըստ թէ առաջանագրութեամբ շնորհը յօ^ւ
գուածն աղցանին ժողովքին իշխանութիւն կու տա
որ զօրոց թիւն որոշէ, որմն իրեն ապահովութեան
ուղարկանութեամբ համար Հարկաւոր են, բայց չէ
մի աղյուսի հրամացէ ու կորպորացէ. առա թէ ոչ
իշխանութիւններու մէջ շյումունքին ի՞ելլէ եւ զօր
բաց հրտանակին շատ վիճակ կու ապա: Պաշտօնեան
ապրուութեամբ մը թէ գոնձապետներուն եւ թէ
իրմէ առաջ խօսացին առաջապետները կը մերժէ
Առջը զօրապետն արն որ առաջորդութիւնն ընտայ
ներէն մէկն էր, ըստ որ դունչապետներուն զիմու
ու որ թիւն ունենացու է. և մասհանձն մասն ա

Сарпакарусса оффисиални, и. в. گلپارашини оффисиални
и пр. ор. ունագիր իշխանութեան իրաւունքը կարդի բռու
զնեն: Առ այսուրարութիւնն արտաքց կարգի խռո
վո մինչև հանեց, պահպէ որ ժողովը քանի մը բռ
պէ դադրեցա: Դարեն սկսեց առանց Տր Հայութը
իր առաջարկութիւնը եւս առաւ, որ պահպէ առաջ,
ըստ պաշտոնութեան ըստ բաւականի
ազգային ժողովին իրաւունքը կը ձանձնայ: Վահեն
փերը դրեթէ միայն իւստակութեանն ըստ խօսեցա
կառավագութեան զէմ: Խիեր այ բեմ ելու, եւ
վիճաբանութեան մասնակից եղաւ ու պատերազմի
պաշտոնէին տուած շրջապերական թղթին գլմ՝ քննէ
քանակ: Պըսց զօրոպետն ոյ հարցուց որ տրպէ պատերազմի պաշտոնէան հրամանը որ զօրանոցնե
րու մէջ պատերան փայ կզցուած օրենսդիր ժո
ղովին հրավարաւոր Վար առաւի: Պաշտօնեան Ա. Յ.
պատասխանէց: Խոսվութիւնն ու արդուկը վերը
առօրինակի հասաւ: Ենթարկու քանի ձգուցա
ն գումառուաց առաջարկութիւնը 300 քու,
զէն 408 քուէլ մերու եցաւ: Կոտավորութիւնը
103 քուէով յազմեց, որուն կուլու միայն պատե
րազմի պաշտոնէան խօսեցա: Խենակողմը գանձա
պետութեան խորիր մերեց, թեզկու և գրիմիւ
Միշել ուր Պորտ ու Շուրա՞ կոտավորութեան դէս
սահմանի խօսեցան: Խիերն ուր ուզեց ալզային ժօ
ղովըն հաւատութիւնը յարձակնակի առնուլ, բայց
չառողջուց: Կառավարութեան յարթութիւնը ըն
նակալմանն էրուն, ոյնտեղորդ անենքուն և որաչ
պանդական կուլման միուղութեան էր, յուաջ եկաւ
— «Կիւտու՞ որ իր բացակայութեան ժամանա
կիւ ժամից պաշտոնէայ մնաւանուած էք, նոյն պաշ
տուր յանձն ըստաւ: ուսոր համու՞ Պացապահով
վաճառականութեան պաշտոնն ան անոր ուն զի գրու
ցու, իսկ Տիւրիւիլ՝ վաճառականութեան պաշտ

— Ուստե՛ք Շէր նո՞յնգին մէջ՝ պատահու
խոսքից եաց լրաց Եղած գոտառուանակնեւ քննու-
թիւններով՝ անեւ որ նոր նոր լուսուորութիւննեւ
է՝ ընդունուին զազանի ընկերութեանց լրաց։ Եթէ
զազանի ընկերութեանց մասնակից եղող գոտու-
ներն իրենց մէյմէկ պրօւ անին։ Առ պրուորդի ի-

Ճռ կ բնուրեւ : Աստիքի պլաստը քննութեանց ա-
ման փաստա, բայց առօնիքնութիւնը մեծ գործա-
նութեամբ բանելու ետևէ է : Փրեսի, Օքսի,
Վրեւելիքի, Պէտք ու Ան Հետէր հասարակութեանց
զրեթե բայց հոգագործութիւնը բանելուցան ու Պար-
ագրություն բանաարկուեցան համեմ հրանելութեան
մը ինկող չանդին անուն գործաւորի մը բիշնեւ
պաշտօնեանեցը Աստիք բանենին օրիշ մէկ զաւո-
սին մէջ ալ գաղտնի շնկեւրութիւններ բայց իմա-
յան, որոն զիմանք անելու կը հանդիշան : Հոս ե-
րեք հօգագործութեանցաւ : աս զաւոսին գաղ-
տնի շնկեւրութեան զիմանք անունը զեռ ձանօք չէ,
բայց արդեն քննութիւնները յառաջացած են ո-
ւագ վեճառ եւ պարագանեւ :

շատ չ երթար կը յայտեռի :
Հիմնկ խնցուեցաւ որ հոգուարձուներն իբրարտ
հետ կապուած ըլլոց : Համար մէջ լուիսն առանկ եր-
գում կընեն եղեք : Ըստք դաշյնի մը կոմ հրա-
ցանի վասօդին ճակին վոյ կ'երգնուն եղեք որ ի-
րենց ուսմալուրակուն ու . ընկերութարական հաս-
րակապետթիւնը հաստատան պահելու . համոր-
քանի մը նաև ամենէն մռաւոր աղքականներուն ու
սիրել ոց կ'ենացը չինոցնեն : Առ սարափելի բանը՝
զինուարական պարզուատերներուն . ձեւորդ ու դա-
սասաւականն իսկու քննութիւններով մներկույթ-
ի ցացուեցաւ . քննութիւնը յայտնեց նույ թէ-
ինչ միջնորդներով առոնք պարզամիտներն իրենց կը
քոչեն : Ամէն առուբիւրէ արաւութիւնն, քաղաքային
պիտու ըսպրովին բարձում, ամէն մշշկելի երկեր-
ներու բաժանում, եւ ամէն անտառներու մէջ սպաս
վոյտ կարել կը խառաւնուն եղեք : Արդ կ'ընոց
կիրառ ըսպրունել որ սամանկ խառաւնինը գեղա-
ցոց վոյ թնես սպասորութիւն կ'ընեն , որոնք արգելեն
ըսպրը երկերի վրայ տարածուած՝ բարցից ու առան-
ձնական սատուուած որ գէմ սպրվալլունդ գէշ գիրըւ-
րէն ապականած են : Արգէս զի ապաստելութիւնն
ա եղի եւս սաստիկ ընեն , տարածուերան զիսո-
ւարները նոյնը իրբեւ ընդհանուուր ապաստելութիւնն
հրատապակեր են, որն ոք, լաւ են, առաջի հրացանի
ձայնունը պիտի միսի, ասոր վրայ նույ օսուրքի ու
շէմ պահակապահ զօրաց օգնականնեինն այ խոս-
ուացեր են : Կ'ըսեն նաև որ գալանի ընկերութիւնն
ներու պիտառները զոնարդուն տեղեք բաժնուած
առաջ ունենուն :

Digitized by srujanika@gmail.com

ՎՐԱՆԻ Մ՝ ՕՐԵԿԱՔՐ ԱՍԼՈՒԹՆԱՅԻՆ ԳԵՐ՝ Եղած ամբաւ-
անութեան քննութիւնը պիտօք ոկրի : Արդիս,
ինչպէս յայսնի է, ամբասութուն է յառ, որ առաջ կա-
տարվուի երգում ընելու պատճ ամենուրաց խորհրդա-
գեան մէջ քու տուաւ : Ես տեկտուանամեթիւնը
միոյն ան գիտանկի եղած է որ Հրեաները խորհր-
դանուցն մէջ ընկունելու ինկրցն օրոշութիւն փո-
թացնի : Խորհրդանուցն պահերէցն է, քուեւերը
համբարդ զիստու պիստ ըլլարու հրաւիրուցնի :

— 1 տառն, Վյումբերի 15: Անդապահ հետո
դրվել շնորթեածը դրեթէ բոլորմին լիրնառ եւ

բերու համար սկզան դործածակիլ։ Նմացը 13/16
Թարթիղին հաստեղաց փոխանակագրաց ակնքանցոցն
անդամներէն և էկուն նոյն հեռացրով Առօսի որբ-
տականութեան թշքթէր գնենից յանձնաբարութիւն-
եան, որին որ 1/3 ժաման մէջ Փարթիղին հո հա-
սաւ, և 5 րոպէ եապը յանձնաբարութիւնն իստա-
բուուն ըլլացոն ըստը խրկուեաւ։

— Երբ էտքին մեջ մասս որ գալիսն՝ արևելացից
ահապան մը պիտի բացուի, որուն համար հիմն-
կուրնեւ 1000 երրորդական արա եսաւոր, ըստ մեծի
մասին Անդրկայսի Հանդիսարձանը ձեռակիքա խրկող-
ներէն, իրենց խրկելու Կիւթմելուն տեղ խնդիրնեւ-
ուածն մէջ է Կառւ Վաղերդ իշխաննը, Տէվճիչիքի
կորքը, Արդոքեդքի, Մանդի սկզբ հները եւ ու-
ժիշ երեւելի մարդիկ: Պար աեւքտըն աս նոր աւ-
սպազմուն շենքին յատակագիր մը շինելու զւարած-
է: Եսապանը Ռաբրիի 1550 պիտի բայցաւ, առոր
համար հոն ձեռակիքա խարեւ ուզուց միջեւ Փե-
տրուարի 1 ուշու է ենալոցամել:

ԱՐԵՎԻՆԻ ԱՐ

Պատրիս, ուղարկելով 10 : Այսօր Խորհրդանշոցն ու ահերթը ուր Բնելլին Յափսի մին Խորհրդանշոցն ու շաշտամ զամարումը նոր և բայց : Ներկին գործոց պաշտամեան Կապուր կոմին ըստ, որ Վրէ Փթերիցին ունեցած վուր, որ սիզաբառեան օքները նշելու պիտուրութիւն կայ, բոլորովին ունին է : Այս Շայովն պաշտամեան եղելը Հաւանցի Հետ ունեցած քառաբական յարաբերութիւններուն կարծուած թափոխութեան ըստուճուեցաւ : Պաշտամեից ժողովը նոյն օքներին թափոխութեան պայման ոչ կը խորհի, եւ ամառ Հստատառթեան վրա եւ ոչ վարդ երկրացութիւն ունի : Երկրորդ պատամասին մէջ նորէն որք վրէ բժոյն առաջպես թեան վրա քննաթիւն եղաւ, եւ մէջն աւելի սաստիկ ու խուսափուզ եղաւ : Կապուր ալ սաստիկ թեանուն խօսիցաւ, եւ մէջն զավճէն ինքորոյ զործաց, իր յայս պարագանեինն երկու զիտուոր մէծ զժուարութիւններու վրա եր, նորի Հստանցի զործքերուն եւ երկրորդ կիրառութեան պահութեան վրա, ի վիճակի հնարքեց որ պաշտամեաններուն կամ հնարք թեան եւ կամ տշաճութեան քու տան : Խարհրդանշոցն առաջիկ պիտի են եւնու : Ըստէից մեծագոյն առաջիկ թեառութեան պահութեան վայրից, Վեհանցայի պատերութիւնն մէջ առաջ վեհաբեր նորէն բայց եղան եւ անեկից յառաջ ենակն ցուերուն համար՝ կը խորհի քիչ մը եաբար իր պաշտամեան համարիլ :

— Դարբնի ազքեպիսկոպոսութեան թեմին ե-
պիսկոպոսները Կուբինի մէջ բազգործկանաց եկեղեցի
մը շինուելուն գէմ մասքանութեամբ՝ աերութեան
բավարամ չընէ: Այսուհետեւ լայն ըօռոքը կը
հրաւաբախէ, պան մէջ եպիսկոպոսները կը ցու-
ցնեն թէ այսպիսի եկեղեցւոյ մը շինութիւնն՝ ե-
զած սրեպին և առշնունագրութեան գէմ է: Եւ
պիսկոսի գործը մը է պան որ տղափորաց մէջ
շայմակառնեան կը ըլլոյ և կը ահանան անսարքե-
րութեան զառ կը բանայ: — Դարբնի ազքեղին
կոպոսութեան ատեանն առուած աբանութիւնն առ-
վագ ուստանան հրաման հանեց որ իրենց ուս-
տանակը կիրարիան պարուներու մէջ լինեն, որովհե-
տեւ պրեպիսկոպոսութեան ատեանն ուրիշ դպրոց
չընդունիր:

8-19-97 11

卷之三

ՄՐՅԱՅԻ, ուշեմքերի Օ: Երգաբառթեան և շնորհաց պոշտօնեան կարգադրամին մը հանեց, որուն մէջ արքեալինկուումներուն ու եւսիսկապատճռուն կը ծանուցան որ ամեն եւեն զեղչելիներուն մէջ թափուհին յաջող զաւակամերտթեան համար ազօնք

— Տեղակիրք կը համուշանէ թէ Կարսիսէց
պարագետը Փարփառէ Պաւազիս զնոց : Կարսիսէց
Թագուցչոց Համահանան և պաշտոնական հրան-
տակ են այս պատճենները :

տուն հնարյաց, շափառորական կողման ամեն երեսելի
մարդիկներն ոյ սախովեցին որ շուռով գոյ։ Ապր
համոր կը յասոյցի որ իր գարճը Սպանիոցին ո-
գուռ թերէ եւ կարզ աւսորութեան կողմանիցնեղը
միացընէ, տէրաքնեան իշխանութիւնը հաստակէ
և թերակղցւոյն ներքին կառավարութեան նորէն
ացքու գրացին մը տոյ, որն որ իր հեռանաբն եաբն
անմիջապէս անհարացած էր։

— Ապ Խորենին հկած Հեռագրական լիիրուն
այցելով՝ Ապահովի տերութիւնը՝ ապ Օրբելինի մէջ
սովորիսկոն Հիւապատուին Էղած Խախտառանց հա-
մար Գիրշագրով մը Հասաւցում ինչդեք է, բայց
այսնը Միաբանեալ նահանդաց կառավարութիւնը
մերժեց է :

ՕՍՏԵԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ

թիւն տոյ աւ տերութեան առառած միջքերն իրեց
տէրբուն դարձընել։ Երավիշիա եւ Արգուկան
յաննե կ'առնուն բարակուայն ու Երգենասինեան հա-
սարակապետութեան գաշնակից նահանչերն, թէ
պէս նաև բոլոր Նմբրիեան ու ըլլան թիւնները որ,
գործել, որ առ գաշնազրութեան մասնակից ըլլան
կիսորու փոխազարձ շահաւոր պայմաններ խօսու-
նալով, եւ նաւ արկութեան ու վաճառականութեան
նկատմամբ ամենայն զի բուժիւնները առաջու։ Գայ-
նուկից տէրութիւններէն մէկը դրասի տէրութիւն ան չէ
հետ պատկերացմ ունեցած ասոնն՝ իր գաշնակից ա-
րավիժին ունից կերպով թշնամի ցի զօտքին իր եւ,
կրէն անցնելու թշնամութիւն պիստ պը ընէ։ Պատկ-
մէ պատ նույն թույլ մի առհանձներու որոշման եւ

— Պատմաբազմի վրայ զեռ մերժին ու որոշ լրեր եկած չեն։ Ելուսովի կը կարգացուի որ Արքունիացին զօրքը Բարպիտիսից բանակին հետ մարդե է։ Օրիսէին զօրապեսները պատերազմի մը մը չարաշը յաղթուելով՝ քանի մը հազար ձի բայ ափերն ու թնգանօթներն ու շատ վիճուոր կարծ ցուցեր են։ Օրիորդ Գաղղիայի նաև առարկին ու մական խնդրեր է որ մասած զօրքը բարպիտին նուերավ Պատմաս-Ակրես անցընէ, բայց Գաղղիայի ու Անդ զետիցի ծավականերն իշալու հետ խորհուր ընելով՝ պաշէր ին թէ առ խնդիրներուն մեջ ու ըրովնին չեղզ կննան։ Կաեւ Խոզոս անց զափի գեսանեն միջնորդութեան դիմեր է, բայց պարզ ուղի։ Քանի մը լրացինելու կը հաստատեն մէջ Անդ զետու պյանուի շիփափաքիր որ ու գերախառ պատերազմի վերջանոց։ Նու պարտ ամերուն մը կ կարծուի թէ բարպիտիսից նաև առարկին մէկ մայուն իսկ Պատմաս-Ակրես ծափի կազմակերպութիւնը պատշաճէ։

— Գուրապայսովի մէջ (ողովովայի հաւաքօնականութիւն) լոյ Բարդ քաղքէն և օմէն որ Տեղ եղրորդ աշագին ոսկեհամբու մ'ալ զանուածուածու : Այս երկրին մէջ Բուրգիի արծաթահամբէն 258 տորած մէջ 1600 միլիոն տողարի արծաթ հանուած է : Այս Դուրապայսովի ոսկեհամբու տոկե շատ ամեն շահ է կը խռոտանայ : Հաս գրեթէ ամեն որ նոր ու ունեց երակներ կը դամուին : Միայն մէկ բայի որի որ Տաղին քանին մ'անդ զիսկական միմէն ընդպարօն կումեծ ունի, 25,000 կենցինուր զըտուած հաք հանուեցա, որու 250,000 տողարի չսովու ունի իրաւութեալ ամեն հարկան որ եղած գործէին երած կը պատահի :

— 63 —

ՄԱԿՐԱԾ

ար պայման աղ ազգաց տրուեստսուռու ցցցերս աւ աղը
ազէ կ ընտրուեին, անսարտիցս մեր ազգն ալ մանա-
ւանոր քսնի մը հարստաբաթեն ան նիւղերուն համար,
որունք զրեթէ միացն իրեն և եսչ չափան են, աւ ենի
պատասխ նշան է ընդուներ, բայց զնաւալու պա-
հաներով իսկդպան տո բանիս այնչափ մեծ փոյժ
ու ծովագրութիւն չեղաւ:

— Ա ս ն դ է ա ր ե լ ո յ ի մ ե ռ ն ո ւ շ ի շ ի ո ւ ն ի ն է ձ կ ո ւ ծ կ ո ւ ա ւ

ին օրինակը՝ որն որ Ասկազաւ Խաչագ Բայրի Հեռացածախն ձեռքն էր, Կյուքընքի Ամի Երկու մանդեպ և կերպի Երեւելիներուն աշխարհ բացեցցաւ ու արդրացուցաւ Առողջապահութան։ Առողջապահութան վեհ միջն առ միջն առ բանական առ մանուշն իր Եղբարութիւն Գոտիթ և կը բարութիւն Ամեկուն, որն որ Հինու Վեհենաւ առ մանուշը յատադ կը տուի, իր Եկեղեցական ու աշխարհական իշխանութեան աշխարհ անուաներ է,

Ե իրեն յանձներ է որ իր հորեղաբար պարունակութիւնն ու եղողովնիւնն է, որն որ հիմա ծերախօսութիւն գահերէցն է, տաւած խորհուրդներուն անապ է և միւնքն հիմա բանաւած քաղաքականութեան ընդունը պահէ:

C. B. F. B. H. C.

Ավելանալ-Երևանի հասողականիտութեան գաղաւա որական խորհրդանոցը Աւագանեմբերի Ինքն բարդուեցաւ, որաւ մէջ Առջաս ավշորական ձեւն համեմատ իր իշխանական մէնէն ի սկզբան կը հրաժարեր, այս նահանգներու պրոպատճառութեարք շատ ժողովեակա աշխանդագի միջամտէս հանձնու ունեցած պատասխոցը զիշանի ըստ ավշորութեան և մաս արձեաց համանաւուաւ:

— Երազվիլոյի, Աւրուկուսի եւ Ըրդենակինեան
Հաստրակապեառութեան Թօպասէն բաժնուող եր-
առ Նոհանկեարուն մեջ գաշնադրութիւն մ'կառ :
Ուր մէջ Քրայիլիա ննք վնիք կը պրատառուէ որ
Աւուկասոյի զահերեցին ամէն անզամ խորդելուն
ուղուց օդնէ, նոյն Հաստրակապեառութեան սահ-
նուադրասմիւնն ու սահմանները պահպանելու հո-
լոր, բայց ծախըն Արու կուսոյի վայց է : Ասոր արի-
ար Աւրուկուսի Հաստրակապեառութեան գահ-
ուրեցը կը խոստանայ մինչեւ յիշեալ գաշնադրու-
թեան վերջն Հաստրակապեառուն օքք պատահած

աղքատ ժեր մուրացկան մը զիմոնց կ'եւէք, որս
առեն շաբաթօ ուղրախոժիւն մը կ'ընէք: Մուրաց
ու երիտասարդը շատ ատենէ վեր մէկուկ և
ճանչնային: Անցած ձմեռ՝ ուժիք լիբոնալու առեւմ,
ըստ, որ մը երր որ Ն-գինէնանի քսակը գտառքի եր-
երիտասարդը ծեր մուրացկին իր վերջին սույն
տողին ետև՝ տեսու որ աղքատ կիրկ մը՝ որ ու
դիրկը աղջ մ'ունէք, ձևաքն երկիցուցած՝ ինչ
սպազմն միքն կը խնդրէ: Երիտասարդը մէկն ձեզ
գրապան խոթեց, ըստ պարագ եք: Անկան ինչ
ձեռնունային եւս խրկել չէք ուղիք, մանաւածք ու
ըրած շարժմանը՝ բան մը տայտ, յար տուած էք
Ա-տոի գրապանէն հայրի կոտր մը հանեց, որի որ ի
համարտի առառուանց կերպան կոտրն էր եւ մոր-
դիկ կուշ ձեռոք զրաւ: Քիչ ատեն է որ ծեր մո-
րացիկը, որուն անունը՝ Հերմինիան Ս. էք, Հոգու-
գանոցի մը մէջ մեռաւ: Անիւս 15,000 քրաք
կոտակ մը թալաց, որուն մէջ զիւդինիոս Պ. իրա-
միսիկ ժառանց էր հասուաւել: Այսպիսի կոտակ մը
մերը՝ ո՞ն ատեն ինք զինքու որչուցի, կ'ըստ մոր-
դիկը, երր որ անեայ թէ նոյն երիտասարդը գի-
պանէն հայրի կոտր մը հանեց աղքատ կուշ տուած:
Ճանչը այլաշիփ մորդու մը կ'աւագիմ ճպել, կ'ու-
ուն ու առանցուած ինչ էլ չէ այս ինչ էլ չէ

Վայն հետեւ և ազ երկրադիմական է երկրախո-
ական փաթը կը հրատապիկի: Հօկտ: 1855 Պր. Ա-
րքի Նախ քաղաքին բնապատճեամ ռատոցին և
Ալեքանց կողմունելուն ու երրորդ օրուերըն վայ-
ունեցած տեսաւթեան շատ նպասաւոր եւ օգտակա-
փառթեց քառա Շատ մը միայն իրեն ժաման եղած
առարկներ ու նիւթեր տնօսիր մը մը հաջոցը և
մազ առաւ որ ազնի Ծեղուկ ու լցու նութը Խ-
անց կամոց պատի: Կան պանդուածն երեսն խնդրան

մունքայութեաց պատուածին երկն առ պատուածին անդեմ անդեմ գլեխի կամ շաղամի (անոնց) նման փրկելու միջու երկը ու քիչ քիչ լուսածեւ բարձրածայ, եւ հուսկ յետոյ բայ ունենային մեր հոգաց վարդին վայ զանուած լիրանց և բարոց կոսովնել են անդ պարագայութեաց ու անդ իսկ ու մանրացի բանց խոսինաւոյմ (կարդ կարդ, խոն խոն ըլլըսը), մեր մարտակին (երկրին) լիրանց կապճամբեանի կարգեալուն զրիդը հօն կատարեալ, եւ միշտ համեմատա-

թիւն ուներ : Արքիմիք (մաշտես նաև առհասա-
րաքերկրաբանը) կը կարծէ թիւն մեր Երկրին կը ցեղի, ո՞ն
(մեր հազարացին երև որ պատուշ առջի կամ մերըն
քայլերու պարզութեան ու կարդերուն) անհարթու-
թեան ու անհամապութեան, առջ տեղ բարձր
լիներ և բարձրներ երկը լուս, առջ տեղ այլ ճարմիք
ու խորոնկ լիներ և աւզունուգներ ձեւ անապահ պատ-
ճառը մեջն քանի որ նիմիքոց ապրաւունութեան առաջ
քայլ գանիք ու նիմիքոց ապրաւունութեան
քայլութեան է, արաց մեջ բարձր աստիճանի ջեր-
մանական զարդ մերակի նախ նիմիքուն կազդ մը լուց
և նեղուն պիտակի մեջ կը մոնէ, և ես ուր կամաց

Համաց հաւատութեան լինձակի կը գիտօնի: — Եթէ կո-
ղման կը խառապեց բանդիքայի եւ առիշ աւելի գոր-
ծական մասի մը մը այ մեծ արդիքներ գուցընել: Ինք
լինց իրեն միայն ծանութ եղաւ առարկա լուծական
համար մը կենացանակուն նի: Ինչեւ երկայն առեն ա-
պահութենեն: Եւ վաստենէ ազատ պահել: Ազնի
կանակաւ պահու ած պայմանը մորթից մուսկը ցո-
ւց: պարներ լինէ պահաւ ինք արդէն Ծ—Շ տարիի վեր
համարական օդին պայմեն լինան առակ նախ էր, ի
վերա պար ամենացնի արագին երեւացի իւ տաւափի

七二四

Թիւ 6. Առաջնա խոշ. Հ Ա Շ Յ Ա Թ Թ Պ Ա Մ Ա Ր
Հ Ա Յ Յ Ա : Թագավորը Ֆի համաձա ու զիւ-
եր պատրաստ՝ զես ի ով կողքի կր-
պայէ, ձիուն զիման տոկի և ու պատի-
նակ ան ան ան

Վաշինգտոն ստանդարտներուն երկրորդ կողման յատուկ ընթերցուածն եղած է՝ վետ կամ շնորհ կրելը.

0 1 0 0 1 0 0 0 0 0 0 0

Digitized by srujanika@gmail.com

မြတ်စွာနေသေး ပြုလုပ်သေးပါ၏ အကျင့်အတွက် အမြတ်စွာ အမြတ်စွာ ဖြစ်ပါသည်။

(Հայոց ակադեմիայի համար վճար թիվ 46.)

Մինչ հմայ Աւան Գրին ընծառակած պատկ որ
մար, եւ մեր՝ առ նոր ստահը Եւան Դիմի ընծա-
ռակ պատճառն առելիք աղջկ իմացընելու համար,
մու կայ նասոն արթութի Եւաններուն վրայ Կու-
շիք հօմանասի. Խոսիք: Ըս ոգծ ամի Եւաններուն
մէ Երեք գլխաւոր տարրերուն իմին կայ: Նսի ունեց-
իւն նախորդ աշխատանք չայց զրուած են, պանց զրե-

Դաշտը (Champ) բակլով՝ սարսկեց երեսը գամեւած էր բայ անդքը կինցութիւն։

Հինգեա է, բնապես որ, պոտեի թանգարանին մէկ որդինեւն կ'երեւց ։ Սակայ ողջակի կը հետեւի որ և շնի ուսակներուն Երկրորդ կորուն ընթիւրուածը միշտ շնորհ չէ, Հայոց քիչ անդամ նուև շնորհ թէ արձակի ու թէ պալձի դաւանելուն պայ:

Ո՞ւր անսած Ըստի պղնձի գրամբերը չորս համ
են, որոնց վրայ առելցընելով որպ. Համկարացին առ
մերժին առնենքը հրատարակածը, Կրիստ Հիմք
կտոր, որոնց ամենն այ փարբիկ ու նույզ գրամմեր
են: Առ պղնձի գրամմերուն ձեմ, իրենցին քիչ մը
յառաջ եղած պղնձի գրամմերուն ձեւ մը չէ: Ինչ
չու որ շերտում Են ու նոյն ձեւով կօրուած ինչու
նի պղնձի գրամմերուն վրայ թագավորը վեաբեր
նասած կը նկարուի: Իսկ Այսին սասակներուն վրայ
բազմոցի վրայ, կամ Աւելու Են սասակներուն նմա-
նաթեամբն առիթներու վրայ կեցած գահին մը վրայ
նստած է:

א בוטיק

Հաստիքն երկը համ կը գտնուի, մէկը որ պատելին քով, մէկայը՝ Փարփակ թանգարանը և երրորդը՝ Պեղլինի թանգարանը։ Երեքն ու ընթերցուածին կողմանէ իբրամ մէջ մէկ քիչ ասրբեռ թիւն ունին։ Ըս գլխաւ որ տարբերութիւնը կայ, որ շատելին ուղղին քայ շնչաւ կը կորդոցուի։ Առ ուղղին արա եռուզ բաւական մաքուր է, մէծութիւնն այլ լեռն դիմ պղնձի ստակներուն ժեծութեալը ։ Ի վերաց այս ամենայսի մենք Լեռն եւնին կ'ընծայենք, փառ զի թագաւորը գետնի քայ նստած չէ, ինչպէս որ Հեթում Շին ու ամոր նմանութեամբ շինած Լեռ մներու ողբնձներուն քայ կ'երեւաց, այլ ամոռի քայ, որուն ձեւը կ'երեւաց թէ Աւշին պղնձի տարեկին ձևեւն առնուած է, որն որ ննչուելու բանը ամոռի քայ նստած է ու ուսուբները փոք երկիւն ցուցած։

Պատեհ ունեմ աս ստակի առաջին կերպներին
մեկուն ընծայեն, բայց առենեւն հաւատականութիւն
չկայ. ինչու որ թէ թագուարդին զգեստը, նատերու
ձեւն ու պաշատաւոր շներ ընդերքուածը, եւ թէ
որպէս խաչին կարդաւոր ու ձեւը վերջին առենեն-
քը կակասրէ: Աս ստակիներին քիչ մը տարբեր
այսինքն միայն ձեռուրիներուն զիբըը փոխած ձևով
ուրիշ երկու ստակ աչ կայ, որոնք նշյալես կւուն-
են կրնակը ընծայել, որոնց մեծութիւնը միշտակ
երկ կատրէն քիչ մատելի պատրի է:

Թիւ. 8. Առաջին իշխ. Հ Արքունիք թուրքաց ԱՅՑԻ
թագավորը պատկանած զիլայի ամենաբ
ար վկայ նպաստ ու հանգիստահայութց
ուշ Առաքը կազմ. ու ճախ մեջքը շոշացն

Աստակն ալ դեռ մինչև հիմոց հրատապութօնած չէր, ասիկայ բայ ամենայն ճանին Աւշի պղինձ ասրին հին այս նոյն է, երկու ձեռքը հաւաքագիւս աս-
րածուած ու նոյն ձեռավ ամեռի վրայ նասած: Եւ
ան ասոփիննի արուեստի նմանութիւն ունի, որ աս-
տակներէն աւրուած մը տեսնողը՝ Աւշի ստոկ կը
կործէ: բայց ասոնց քոնի մի կողղները գտնելով՝
հասաւաեցնէք թէ անշատ շատ Վեւամի տուակ են ու
հաւանականաբար Աւշի եվն կը միջրաբերին: Աս-
տորդին ալ երկեք հաս կը դանուի, մը հրատարա-
կուծնի վրայի խաչին ձեւն աւերի կարդաւորեալ է
եւ Աւշի պղինձ ստորին խաչին նման: Խոկ ուց, Պա-
ռեկնի քափիններին մէկը ուրազ խոչ է ու մէկայսը
փարբի Տառապայնեկորոյ: Հոյ ստակներուն չոփի
Աւշի պղինձ ստոկներին քիչ մ'աւելի պղստիկ է,
և միայն մէկ համն անոր հաւասար: Խսով կ'իմա-
չուի որ Ուուրբնեաւը նոյն աստենուան խաշակրաց ու
Սուրբուաց պէս փարբիկ գրտնիւը ալ տուած էն, ո-
րմանք Փող ու Դանդ Բայուած պատնիւքն անշառը
շատ աւերի պղստիկ, նարբ ու թիեթիւ, են:

«[F]nagawāt» napti^z wāqawāt.

